

ւանց քամելու ձիերու ամբակին վրայ կը դուրսնէր Պայտերը ծուռ լծակ (levier) մ'ուռնին, որուն վեր բարձրացող բազուկը կնճղակին մինչեւ մէջտեղը կը հասնէր։ Պայտերու ծայրերուն վրայ պողպատեայ օղակ մը հաստառուած է, որ կնճղակը կը շրջապատէ եւ լծակին հաստառուն կցած է։ Երկաթի շերտքին կողմէն երեք հատ պողպատեայ սրածայր սլաք կայ որոնք օմբակին մէջ կը մտնեն եւ պայտերու շարժիչը կը խափանեն։ Պայտը քակելու համար բաւական է միայն լծակին վրայ հաստառուած օղակը լուծել։

ՏՆՏԵՍՈՎՈՒՆ

Միջոցակներու խայթոռանքն զի՞մ միջոց։

Միջոցակներու խայթումին զէմ կը յանձնուի աղին անճար։ Այսինքն անճարը քիչ մը լերկելով՝ խայթած մասին վրայ քսելու է, այնպէս որ վերքը աճառով բարրովին ծածկուի։ Առով խայթած մասն ո՛ր կ'ուռնի եւ ո՛ր ալ կը քերուի։

կոորտքն ու թոքը զօրացնելու պարզ միջոց ունի։

Անգղիացի բժիշկն մը փորձած է՝ որ եթէ որեւիցէ անձ մը փետրայ անամէլ փողով (tigue de plume) առատ եւ խորունկ օդ ներշնչէ, այնպէս որ թոքն քստ կարելոյն բնագործակի, եւ այս եղանակն օրը հինգ կամ վեց անգամ կրկնէ, իսկոյն կուրծքը տարածուածեամբ (շատ անգամ մինչեւ իր մատանաչափ) կը մեծնայ։ Թոքն անձինն այս կերպով ներշնչելով ո՛ր միայն շնչառութեան գործարանները կը զօրանան եւ առողջ կ'ըլլան։ Հասպ նաեւ մարտդուծեան նպատակամտօրոյ կ'ըլլայ, եւ մարդուն զօրութիւնը կ'աճի։ Այս միջոցը պէտք է ամենէն աւելի տկար կուրծք ունեցողներու վրայ փորձել։ Երկար ժամանակ հազել շարժառուող աղաք այս եղանակաւ բարձրովին կ'ազատեն։ Կենթադրուի որ արգիւնքն աւելի ազգու կ'ըլլայ, եթէ այն այս եղանակս բաց օդը մէջ կատարուի։

Անասունները ծանծանր ազատելու միջոց։

Դռանօժ է թէ արածուող կամ աշխատաւոր անասունները շանաճանքերէն, փոքր եւ մեծ ձիապիծակներէն այնչափ կը շարժարունի, որ աւելի կը յազնին անոնց զէմ իրենք զերեքը պայտակներով՝ քան թէ նիւթական աշխատութեամբ։ Շատ անգամ կը պատահի որ անասուններն այնչափ կը շարժարունի, որ եւ ոչ իսկ ջլազ կրնան ուռել։ Անոր առջեւ հետեւեալ միջոցով միայն կարելի է առնուել։ Հալուէն, դանիսի վարունգը (colloquinte), եզան լեղին, փեղենայի ու խունի քիչ մ'իւղն մէջ եփէ եւ վերջապէս պարզուած անցուր։ Այս կերպով յառաջ եկած իւրն անասնոց աուրներուն բարորոքն ու մարմնոյ այն ամէն մասներուն՝ ուր ծանծանր ամէնէն աւելի կը յաճախեն, քօք։

ՄԱՆՐԱՆՈՒՐԷ

Մամոր մարքին։

Վաթ կայի կտոր մը թափելէ բնակնդրկի մէջ եւ ամառի աղաներուն մէջն քաշել։ Վաթկայս միշտ փոխելու է, մինչեւ որ ան չաղտոտի։

Փայտածխոյ ազդեցութիւնը։

Եթէ փայտածխոյ պաշ կտոր մը վերքի վրայ դրուի՝ ցուր կը մեղմանայ, եւ եթէ ժամ մը կենայ վրան՝ վերքը կը բուժի, եթէ խոր շէ։ Չարահոտ միւր համայական հոտ կը ստանայ՝ եթէ քիչ մ'աւտեն փայտածխոյ մէջ մնայ։ Հստած չուրը կը մաքրուի փայտածխով։ Սենեկի մէջ քիչ մը փայտածուխ տարածուելու ըլլալ՝ դարաշահութիւնը կ'աւելնայ։ Ուռէքներու վրայ ալ փայտածխոյ փոշի ցանելն ապագրիւն է։

Երկրագործական եւ անտառաբուական յարցոյց

յԱխտարիւ։

Վերջերս երկրագործական եւ անտառաբուական զարդացց ցանկը հրատարակած է։ Սոյն զարդացթիւը՝ այս տարուան Գարուն վերջերը 1071 հասած է, որոնց մէջ կը գտնուին՝ 1 համայարան, 12 երկրագործական զարդոց, 6 կամօնավաճառական եւ անտեսական, 5 անտառաբուական, 17 ստորին զարդոց՝ պողոց, գինւոյ, պարտիզաց, կուսէի եւ զայլուկ անկող մշակութեան համար, եւ վերջապէս 4 դարեջն զարդոց։ Այս զարդոցներէն շատ հազար միայն նոր շինուած են, 1891 ին աշնան Էփերի երկրագործական զարդոց պիտի բացուի։ Նմանապէս բացուելու վրայ են երկրագործական զարդոց մ'ի Բիլզէն։ Լեմոնային երկրագործական զարդոց մ'ի Դեշէն (էհհերէն դաստիսութեամբ)։ Երկրագործական զարդոց մը յՈւհերցը, Գիւլառետեական զարդոց մը ի Յեմնիքը, եւ երկրագործական զարդոց մը ի Տիլմանը։ Անցեալ տարի համայարանն է 49, մինչն զարդոցներէն 216, իսկ մասնական զարդոցներէն 1063 տաշկերազ ուսումն աւարտած են։



ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏԵՍԻՍԵՐԵՆ

Վիեննա, 29 Հոկտեմբեր, 1891։

Բաղաքական դիպաց գլխաւորն է քանի մը Վեհապետաց ըրած այցելութիւնը։ Ռուսմանիոյ Կարոյ Թագաւորն իտալիոյ Հովմերդոս արքային հետ տեսակցեցաւ ի Մոնցա, եւ այժմ տեսակցութեան պագած է Գերմանիոյ արքունից։ Ռուսիոյ ինքնակաշն երկար առնեն հիւր եղաւ ի Դանիա, եւ այժմ վերադառնալու վրայ է, մինչ Ռուսիոյ արտաքին գործոց պաշտօնեայն Կիրս տեսակցեցաւ իտալիոյ Ռուսիոյ պաշտօնէի գահընդմանը, միւսամանդ վերջնոյս վրայ լրագիրը ենթադրութեանց կոյտ մի յօրինեցին. քայց

